

ԻՆՉ ՈՐ ՅԱՆԵՍ՝ ՉԱՅՆ ԿԸ ՀՆՁԵՍ...

Posted on August 27, 2015 by Keghart



Category: [Opinions](#)



Համօ Մոսկոֆեան , Պեյրուբ, 27 Օգոստոս 2015

Գաղթականութեան հսկայական ալիքներ Միջին Արեւելքի երկիրներէն եւ Հիւսիսային Ափրիկէէն՝ փաստօրէն կը զաւթեն Եւրոպան, Յունաստանէն Գերմանիա, Ֆրանսա, Պելճիքա, Հոլանտա, Իտալիա եւ այլ երկիրներ՝ սնանկութեան եզրին կանգնած «հին ցամաքամաս»ին ուսերուն բարդելով նորանոր փորձանքներ: Ամերիկեան արտաքին քաղաքականութեան ձեռքը խամաճիկ դարձած՝ Եւրոպայի հզօրագոյն երկիրներ՝ Մերքելի Գերմանիան եւ Ֆրանսայի պատմութեան մէջ ամենախոռակ նախագահ Հոլանտի Ֆրանսան, որ Սարքոզիէն ժառանգեց թալանուած եւ քարուքանդ եղած Լիպիոյ արիւնաթաթախ միլիոնները եւ բիւրաւոր փախստականները, կը գտնուին պայթիւնավտանգ իրադարարձութեանց հորձանուտին մէջ:



Մեծ երազներով ծնունդ տրուած եւրոյի գահավեժ անկումը «Քեռի Սեմ»ի տողարին առջեւ, կրօնական ծայրայեղականներով եւ ահաբեկիչներով «վարակուած» Գերմանիոյ, Ֆրանսայի, Սպանիոյ, Պոսնիայի, Պելճիքայի, Հոլանտայի եկեղեցիները լուռ կը վաճառուին, մզկիթներ կառուցելու համար... Այսօր մղձաւանջ կ'ապրին եւ հեռու չէ, երբ գեղեցիկ օր մը, կրնայ դժոխքի վերածուիլ քաղաքացիական պատերազմի ծագման վտանգներով, որուն օրինակները տեսանք Փարիզի, Լիոնի, Մարսելի, արաբա-ափրիկեան արուարձաններուն եւ Մանհայմի, Ֆրանքֆորթի, եւ այլ «թուրք մահմետական» քաղաքներու թաղամասերուն մէջ, վերջին ամիսներուն:

Համօ Մոսկոֆեան , Պեյրուբ, 27 Օգոստոս 2015

Գաղթականութեան հսկայական ալիքներ Միջին Արեւելքի երկիրներէն եւ Հիւսիսային Ափրիկէէն՝ փաստօրէն կը զաւթեն Եւրոպան, Յունաստանէն Գերմանիա, Ֆրանսա, Պելճիքա, Հոլանտա, Իտալիա եւ այլ երկիրներ՝ սնանկութեան եզրին կանգնած «հին ցամաքամաս»ին ուսերուն բարդելով նորանոր փորձանքներ: Ամերիկեան արտաքին քաղաքականութեան ձեռքը խամաճիկ դարձած՝ Եւրոպայի հզօրագոյն երկիրներ՝ Մերքելի Գերմանիան եւ Ֆրանսայի պատմութեան մէջ ամենախոռակ նախագահ Հոլանտի Ֆրանսան, որ Սարքոզիէն ժառանգեց թալանուած եւ քարուքանդ եղած Լիպիոյ արիւնաթաթախ միլիոնները եւ բիւրաւոր փախստականները, կը գտնուին պայթիւնավտանգ իրադարարձութեանց հորձանուտին մէջ:



Մեծ երազներով ծնունդ տրուած եւրոյի գահավեժ անկումը «Քեռի Սեմ»ի տողարին առջեւ, կրօնական ծայրայեղականներով եւ ահաբեկիչներով «վարակուած» Գերմանիոյ, Ֆրանսայի, Սպանիոյ, Պոսնիայի, Պելճիքայի, Հոլանտայի եկեղեցիները լուռ կը վաճառուին, մզկիթներ կառուցելու համար... Այսօր մղձաւանջ կ'ապրին եւ հեռու չէ, երբ գեղեցիկ օր մը, կրնայ դժոխքի վերածուիլ քաղաքացիական պատերազմի ծագման վտանգներով, որուն օրինակները տեսանք Փարիզի, Լիոնի, Մարսելի, արաբա-ափրիկեան արուարձաններուն եւ Մանհայմի, Ֆրանքֆորթի, եւ այլ «թուրք մահմետական» քաղաքներու թաղամասերուն մէջ, վերջին ամիսներուն:

Ինչպես ժողովրդային արածը կ'ըսէ՝ ինչ որ ցանես՝ գայն կը հնձես...

Արդարեւ, Ուլքրանիոյ եւ ռուս 1000-ամեայ եղբայր ժողովուրդներու միջեւ պատերազմներ հրահրելու ու երկիրը երկու եւ այլ մասերու բաժնելու, հզօր Մոսկուայի դէմ փայտեայ սուրեր ճօճելու խաղին մէջ ինկած Եւրոպայի կարճամիտ ղեկավարները, նախկին Խ.Միութեան եւ Միջին Ասիոյ ու Չինաստանի հսկայական շուկաները կորսնցուցին բազմահազար բանուորներ եւ գիւղացիներ անգործ ձգելով: Աւելին, ամբողջ Սուրիան եւ Իրաքը դարձան արիւնախում «ՏԱԷՇ»ի, «Ճէպիէթ Էլ Նուսրա»ի կողմէՍուրիոյ վարչակարգին դէմ ճակատ, Իրաքի հիւանալի պետութեան քայքայման թատերաբեմ, Ուաշինկթընի եւ «պոչիկ» Եւրոպայի ղեկավարութեան անվերջանալի դաւերով:

Քաղաքակրթութիւններ քարուքանդ եղան, 2000-ամեայ ծաղկուն քրիստոնէութիւնը տեղահան ու գաղթական դարձաւ, որպէսզի բուռ մը վայրի դրամատերեր, ԱՄՆ-ի թէ Արեւմտեան Եւրոպայի մէջ նորանոր միլիառներ աւելցնեն իրենց դրամատնային հաշիւներուն վրայ: Այսօր, Նոյնինքն ֆրանսացին, գերմանացին կամ բրիտանացին, լքած Է Ափրիկէ եւ Միջին Արեւելք, «Արապստան», «Թուրքիստան» ու «Հնդկաստան» դարձած Փարիզն ու Պերլինը, Ֆրանքֆորթն ու Լիոնը, նախընտրելով ապրիլ «կէթթօ»-յացած գիւղերու եւ աւաններու մէջ: Դարձեալ սկսած են ամենուրեք երեւիլ Հիթլերի եւ Մուսոլինիի նկարները, օտարատեսց շրջանակները հզօրացած են ու բոլորը կը գինուին «հասկնալի» պատճառներով:

Մէկ խօսքով մեր երկրագունդը արագ քայլերով կը դիմէ դեպի անդունդ, եթէ կարելի չըլլայ առաջքն առնել այս խելախեղ, վայրենացած աշխարհակալութեան մոլուցքներուն:

